


Մարդկութիւնը երջանիկ չէ, որովհետեւ հոգեկա՛ն են իր տառապանքները, որովհետեւ Փրկչին հետ չեն խօսիր, փորձիչին հրապոյրներէն և զրգիւններէն կը տարուին:

Սիոնի նախորդ թիւին մէջ խոստացեր էինք Լեոան Քարողը առարկայ ընել մեր Աւետարանի դասերուն:

Յիսուսի փորձութիւններուն այս հակիրճ վերլուծումը, իրբև նախապատրաստութիւն, վստահ եմ որ օգտակար պիտի ըլլայ մեր ընթերցողներուն հասկնալու համար Լեոան Քարողը:

Բ. Ն.



ԱԿԵՏԱՐԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆԸ

Ասեմ. Ս. Պատրիարք Զօր Յնիր. 10 Եջ. Որդոց Որոսման տոհմի սուրբ սուած Քարողը, սակիտուած իր ստակաւ աշակերտներու կողմէն:

Այսօր առաքելական խումբէն զոյգ մը եղբայրներու տօնական հանդէսը կը կատարէ եկեղեցին, Յակոբի և Յովհաննու, որոնց առաջինը իր ընկերներէն նախկին նահատակն եղաւ, և երկրորդը իրբև Աւետարանիչ՝ Տիրոջ պատգամները կը խօսի միշտ Աստուծոյ բնմէն, Երկուքն ալ ինչպէս գիտէք արդէն, պարզ ձկնորսներ էին և Տէրը արժանի համարեց կանչել զիրենք իր խի գործին: Անոնք սիրով հետեւեցան իրենց Վարդապետին և կատարեցին իրենց ցարտականութիւնը, մինչև որ հնչեց վերջին ժամը: Իրբև մարդեր՝ չէին կրնար ունենալ բարձրագոյն կատարելութիւն մը, և աստուածային առաջնորդութեան հրաւիրուելու ատեն, չունէին այն մեծ պատրաստութիւնը զոր հոգիները միայն կ'զգան: Անոնք մարմնական մտածումով մը յարած էին Յիսուսի, և Անոր երկու կողմերէն կը քաշէին երբ վերջին անգամ Երուսաղէմ կուգային: Կամ իրենք ուղղակի՝ կամ իրենց մօրը միջոցաւ, ինչպէս աւետարանիչները կը գրեն, խնդրանք մը ներկայացուցին Տիրոջ՝ փափաք յայտնելով որ անոր թաղաւորութեան մէջ ա-

ռաջին տեղը տրուի իրենց՝ աջէն ու ձախէն բազմելու համար: Քիչ մը փառասիրական այս առաջարկը հաճելի չեղաւ Յիսուսի. բայց ան ըսաւ. զուք կրնա՞ք ընել ինչ որ ես պիտի ընեմ, խմել այն բաժակը՝ զոր ես պիտի խմեմ, այսինքն՝ մեռնի՛լ:

— Այո՛, ըսին, կարող ենք: Այս յայտարարութիւնը կը մեկնէ երկու եղբայրներուն ամբողջ արժանիքը, բարձրութիւնը՝ ուր կրնայ մարդ թեակոխել, երբ պատրաստ է ինքզինքը գոհելու. — Այո՛, ըսին անոնք, կարող ենք համբերելու այն տանջանքներուն զոր անիրաւենք պիտի ուզեն տալ մեզի: Կարող ենք մտռնալ ամէն ինչ, մի միայն ուրիշներուն ծառայելու համար, թէ խի անոնք թքենն մեր ճակտին. — Այո՛, կարող ենք:

Այս խոստովանութիւնը, ինչպէս ըսի, անոնց աղնուագոյն զգացումներու խորերէն զուրս կուգար: Բայց դեռ բան մը կը պակասէր: Մարդիկ ընդհանրապէս մեծ ցանկութիւններ կը սնուցանեն իրենց ներսիզին, սակայն այդ փափաքները մարդունը ըլլալով՝ մարդկային չեն բոլորովին: Եթէ մէկը խորհի որ աշխատանքէ վերջը պէտք ունի հանգիստի, մտածումը մարդունն է, բայց մարդկային չէ. վասնզի ո՞ր անասունն է որ խարազանի կամ խթանի տաժանքին տակ տանջուելէ վերջ, պիտի չուզէր հանգչիլ: Ո՞վ պիտի չուզէր մեր մէջէն վայելել աշխարհը՝ ունենալով միշտ առատ սեղան մը իր գուակներուն և իր սիրելիներուն համար: Բայց ո՞ր անասուն պիտի չուզէր ունենալ իր որսը անտառին մէջ, կամ կերը մտերքին մէջ: Ինչ որ մարդուն կը ներուի՝ նոյնը մարդկային չէ՝ ապահովարար: Այս տեսութեամբ ուրեմն՝ երկու եղբայրներուն յայտարարութիւնը տակաւին կրնանար ըլլալ մարդունը, բայց ո՛չ այն մարդկայինը՝ զոր Յիսուս սորվեցուց և պահանջեց իրեններէն: Վասնզի թէև անոնք յանձն կ'առնէին խմել այն բաժակը զոր ինքը պիտի խմէր և մկրտուիլ այն մկրտութիւնը, որով ինք պիտի մկրտուէր. . . բայց դեռ ժամանակը չէր եկած որ բուն մարդկայինը իմանային իր գերագոյն նշանակութեամբ:

Երբ միւս տար տաքեալները սրբանեղած էին՝ թէ ասոնք երկուքը ազգականութեան չտորհիւ քիչ մը երես գտած՝

լաւագոյն զիրք մը կ'ուզեն գրաւել, Յիսուս ըստ. «Զաւակներս, ստուգիւ անտեղի է ասոնց մատածումը, բայց դուք ալ ունիք նոյն սխալ ըմբռնումը. ձեզի համար չկայ իշխանութիւն, մեծութիւն, բոնաւորութիւն, ինչպէս կ'ուզեն ունենալ աշխարհի իշխանները. ձեզի համար կայ միայն ծառայութիւն, սպասուորութիւն: Եթէ ուրիշ մտղովորոյնի իրենց վրայ մեծամեծներն ունին, որոնք կը տիրապետեն, կը հարստահարեն իրենց շահուն համար, ձեր մէջ անանկ չէ, և պէտք չէ որ ըլլայ. ո՛վ որ ձեր մէջէն մեծ ըլլալ կ'ուզէ՝ ծառայ պիտի ըլլայ. ո՛վ որ ձեր մէջէն առաջինն ըլլալ կ'ուզէ՝ պաշտօնեայ պիտի ըլլայ ուրիշներուն: Ասով առաքելական խումբը նոր դաս մը առաւ. այդ բարոյական վտեմ առաքինութեան առջև՝ ամէն փառասիրութիւն պիտի կործանէր կորանքով. ո՛չ աթոռ իշխանութեան և ո՛չ կամք տիրապետելու, այլ ամէնուն սպասուորելու չքնադ յանձնաւորութեամբն էր որ պիտի կրնային հաւատարիմ ըլլալ Իրե՛ն ու Աւետարանին:

Ի՞նչ կայ ասկէ աւելի խորունկ և աւելի աստուածային ներշնչում մը, զոր մարդկութիւնը կրցած ըլլայ սորվեցնել իր դաւակներուն, որոնք փառքն ու աշխարհիկ վայելչութիւնը մեծութիւն և իմաստութիւն կը համարին՝ անմիտ յաւակնութեամբ:

Պէտք չունիք դուք պատմութեան զիտութիւնը ունենալու՝ հասկնալու համար թէ ի՞նչպէս շրջուեցաւ հին մարդուն կատարած դերը, կրբ Աւետարանի ձայնը լսուեցաւ. «Ո՛վ որ մեծ ըլլալ կ'ուզէ, ծառայ և սպասուոր պիտի ըլլայ:» Եւ առաքելական խումբին ամբողջ գոտախաղաղութիւնը գլուխ ելաւ այդ վայրկեանին. քըրխտոնէական գպրոցին նոր ու սքանչելի վայրկեանն էր ան:

— Այսուհետեւ ծառաներ պիտի ըլլաք դուք, ուրիշները գերծ պահելու համար չարիքէ ու նախապաշարումներէ: Գերի պիտի ըլլաք, ազատագրելու համար փրկութեան մեծագոյն գաղափարը. լուծի տակ պիտի հեծէք, որպէսզի ուրիշներու հոգևոր անպաստաններն ակօսելին ու պտղաբերեն. և ամէն զոհողութիւններէ վերջ՝ ձեր ըսելիքը պիտի ըլլայ. Յանուն

պարտականութեան ի՞նչ ըրինք որ. իրբն անպիտան ծառաներ ինչ որ մեր պարտքն էր, զայն կատարեցինք:

Գիւրի՛ն էր սակայն՝ մեծ ըլլալու այդ ընդոծին փառասիրութիւնը թողուլ մեկ վայրկեանի միջ և նուիրուիլ Աստուծոյ: Հարկ չկայ վարտնելու. այդ նուիրումը մէկ վայրկեանի մէջ կ'ըլլայ արդէն. օրերու կամ տարիներու գործը չէ՛, այդ: Ո՛վ որ Աստուծոյ խօսքը կը լսէ մի անգամ, կը տարուի անոր ուժէն. կը բռնուի իր մաղերէն. լսկ հազար անգամ կրկնուելով նոյնը՝ կրնայ մնալ տրկար ու անզօր՝ եթէ լսելու ականջը պակսի մարդուն մէջ: Երկու եղբայրներուն, և իրենց ընկերներուն անպարտելի հաւատքն ու համոզումը եթէ չնորհք մըն էր՝ որ իրենց տրուեցաւ. վասնզի շնորհները չեն ուրացուիր, բայց շնորհքն ալ իր բնակիլիք տեղը կը փնտռէ: Մարդուն մէջ կամքը ատո՛վ է որ կարողութեան կը փոխուի. ամէն մարդուն խորքը թաքուն կայծեր ու մեծութիւններ կան թաղուած, և եթէ աւրիթ չունենայ զանոնք վեր հանելու՝ կը մարին անոնք կամ կը մոխրանան: Զայն մը պէտք է խօսի իրեն. «Կրնա՞ս, կրնա՞ս»: Եւ սահմուկամ մարդը՝ այդ պահուն՝ ինքզինքը զօրաւոր պիտի դգայ պատասխանելու, «Կրնամ, ինչո՞ւ չէ»: Եւ այն ատեն է որ պիտի լծուի մարդը իր գործին, իր նմաններու սիրոյն, գերագոյն բարիին, իմաստութեան գաղափարին, որոնք վեհ ազդակներն են մարդկային ճակատագրին:

Գուք ալ կրնաք այս պահուն նոյնօրինակ փորձի մը ենթարկուիլ ձեզէն. երբ այն ձայնը՝ որ անձանօթ չէ ձեզի՛ հարցնէ. «Կրնա՞ս ընել ինչ որ կը պահանջուի: — Եթէ դգաս որ զօրաւոր ես, ու քու մէջդ բան մը կայ, որ կրնայ փաշտակել, կամ նոր ոյժ մը որ կրնայ վեր բարձրացնել գրեկ, եթէ անձնասէր ես, անձնուէր պիտի ըլլաս, եթէ փառասէր ես, համեօտ պիտի ըլլաս, և եթէ առաջին ըլլալ կ'ուզես, սպասուոր պիտի ըլլաս:

Մարդեր կան որոնք գրեթէ անհոգ ու անտարբեր կ'անցընեն իրենց կեանքը, կը կարծեն թէ մեծ բան մը չունին գլուխ հանելիք. բայց ընկերային պայմանները չեն ներեր որ ապրին անոնք առանց գործելու, աշխատելու և կամ առանց ուրիշի մը սեէ կերպով օգտակար ըլլալու:

Պարզ խօսինք. մէկը կ'ուզէ ընտանիքի հայր ըլլալ. կուզայ հանդիսաւոր վայրկեանը ուր իրեն կը հարցուի. կրնա՞ս այս անմեղ աղջկան ճակատագրին տէր ըլլալ, կրնա՞ս պատուաւոր բոյն մը կազմել քեզի. կրնա՞ս ճակատիկ քրտինքովը դատկաներու զնուիրել քու անձդ հողիով ու մարմնով: Եթէ անկեղծօրէն պատասխանեց. կրնամ. երջանիկ է այնպիսին, և չի վրիպիր իր նպատակէն: Բայց ամէն մարդ այդ արեւութիւնը չունի: Շատեր յանդգնաբար կը լծուին այս կամ այն գործին, առանց դիւցազնութեան մը պէտքն զգալու: Անոնք ո՛չ թէ ուրիշներու ծառայել, այլ ուրիշները իրենց կ'ուզեն ծառայեցնել: Անոնք չեն կրնար հասկնալ այսօրուան սուրբերուն կեանքն ու առաքելութիւնը:

Գաղով այն վարձատրութեան՝ զոր ծառայութեան մը փոխարէն կը պահանջեն մարդիկ՝ աւետարանական արդարութիւնը դայն չի զլանար երեք: Եթէ գթութեան գաւաթ մը պղպ ջուրն անգամ չի թողուր անվարձ, ո՛րչափ աւելի պիտի արժեցնէ ուրեմն արիւնի տաք տաք հեղուցը՝ անձին և ուրիշներու փրկութեան համար: Բայց ատով իսկ երկինքի արքայութեան մէջ առաջին տեղը չի տրուիր մարդուն:

Արդ՝ երբ երկու եղբայրները հարցուցին, Պիտի նստեցնես զմեզ քովիկո՞ղ, աջէն ու ձախէն, երբ թագաւորութիւնդ գայ. Յիսուս պատասխանեց իրենց՝ թէ սակարկութիւն չէր վերցնիր աստուածային հատուցումը: Ու փառքի մը տիրանալու որոշ ակնկալութեամբը իրեն մօտեցողներուն պիտի ըսէ Ինքք. Մէկդի՛, դուք Աւետարանին անպայման ծառայելու կամքը չունիք, վարձատրուելու յոյսով միայն կ'ուզէք յանձնառու ըլլալ մեծ գոհոգութիւններու: Սակայն Աստուծոյ կամքէն կախում ունի ամէն տնօրինութիւն՝ հանդերձեալին մէջ...

Ճիգն ունենանք ուրեմն, եղբայրներ և քոյրեր, կարող ըլլալու կատարել այն ամէն սուրբ ու նուիրական բաները որ կը պահանջուին մեզմէ. աւետարանական պատգամները հոգեկան ճշմարտութիւններ են մեզի համար: Գիտնանք թէ՛ երբ շատ անգամներ կը թուլնայ մարդկային կամքը, Աստուածայինը վեր կը բռնէ զայն:

Երբ կը ծառայենք բարիին՝ իշխած կ'ըլլանք չարին: Տէրն ալ ըսաւ իրեններուն. «Ձե՛ք գիտեր թէ աս ալ մարդու որդին եմ, բայց եկած եմ ոչ թէ ուրիշները ծառայեցնելու ինձի, այլ ուրիշներու ծառայելու: Եթէ կարող ըլլանք գործելու և նուիրուելու, Աւետարանէն կը բղխի մեր վարձքը: Այս համոզումով կրնանք ճշգիւ մեր կեանքին դերը, ըլլայ եկեղեցիին, ըլլայ ընտանիքին և ընկերութեան մէջ. այն ստան միայն այսօրուան սուրբերն ալ պիտի սպասին մեր երեսին, որպէս թէ ըսել ուզէին մեզի. Մենք ալ միամիտ շահախնդիրներ էինք երբեմն, մենք ալ մեր սխալ ըմբռնումներուն հետեւանքով ցուցուցինք մեր Տէրը. բայց երբ հրամայեց մեզի որ ծառայենք մարդկութեան, ա՛լ ձայն չհանեցինք, մեր բոլոր էութեամբը հպատակելով իրեն:

Ահա՛ իր մարմնէն անջատուած այն գլուխը՝ որ մեզի կը խօսի թէ ի՛նչ կ'արժէ նուիրուած կեանք մը, ու իր եղբայրն ալ, որ թաղուեցաւ կամ ինքզինքը թաղուեցաւ գերեզմանական լուսութեան մէջ, նոյնը կը կրկնէ մեր ականջին... Այսպէս բոլոր առաքելական խումբը ձայնակցելով անոնց՝ իրենց պատգամաւորութիւնը կը բերեն մեզի սա բառերով. Տկարներ էինք ու զօրացանք, տխմարներ էինք ու իմաստանացանք. Աւետարանին լոյսովը միայն լուռ ու մունջ ծառայեցինք Անո՛ր՝ որ արգատ մըն էր և աշխարհն հարստացուց, գերի մըն էր ու մարդերն արձակեց իրենց կապանքներէն, ստրուկ մըն էր ու զմեզ ազնուականներ ըրաւ, որպէսզի ապակառնութեան ծառայութենէն ազատուած՝ ծառայենք Աստուծոյ: Այս հաւատքը որ մերն ալ է՝ կը դնէ զմեզ այն վիճակին մէջ՝ ուր կարող պիտի ըլլանք սպասաւորելու Աւետարանին ճշմարտութեանը, ի փոստ Աստուծոյ Որդւոյն, որ է օրհնեալ յախտեանս, ամէն:

